

ՔՈՂԱՔԱԿԱՆՔ.

Եւրոպայի լրագրաց իբրեւ կաղանդչիք ընծայուեցաւ այս տարի պապին նոր ու զարմանալի ընդհանրական կոնդակը, զոր հրատարակեր է գեկտեմբերի 8-ին. կոնդակ մը որ աւելի անէծք է ամենայն ազատութեան եւ յառաջադիմութեան աշխարհի ի բարին եւ ի չարն առ հասարակ՝ քան թէ օրհնութիւն։ Կաթոլիկ ժողովուրդներն անդամդայթակղեր են այն կոնդակը կարդալով. եւ ոչ միայն Գաղղիացիք, Անդղիացիք եւ Խոալացիք, այլ եւ Աւստրիացիք եւ Լեհացիք եւ ուրիշ նոցա նման ջերմեռանդ պապականները չեն քաշուիր իրենց տժգոհութիւնը յայտնելն այն կոնդակին շատ խօսքերուն վրայ։ — Գաղղիոյ տէրութիւնը հրաման չէ տուած որ պապին կոնդակը եկեղեցիներուն մէջ կարդացուի. եւ սակայն քանի մը եպիսկոպոսներ՝ պապական աթոռոյն նախանձայոյդ ջատագով երեւնալու մտքով՝ ոչ միայն

կարդացեր են կոնդակը, այլ եւ իրենք իրենց կողմանէ պարզաբանելով՝ իմաստները սաստկացուցեր են։ Տեսնեմք թէ տէրութիւնը ինչ պիտի ընէ. բայց կարծեմք թէ այս կուին ալ լրագրաց ասպարէզէն դուրս չելներ, եւ չուո՞մ իւր բազմադարեան սկզբունքներէն ետ չկենար։ Ով որ պապական դրութենէն կոպասէ ազատական եւ ճշմարտապէս քրիստոնէական սկզբունքներու, շատ կիսաբուի ու կոխալի. թող այնպիսին եւ չզարմանայ որ ինչպէս համարձակեր է պապը 80 յօդուածով դատապարտել եւրոպայի այժմու քաղաքականութեան, յառաջադիմութեան, ազատամտութեան եւ լուսաւորութեան ամէն սկզբունքներն առհասարակ։ Մենք գնեմք այս տեղ Ռուսաց Թիւթչէվ բանասեղծին ոտանաւորը, զոր այս առթով հրատարակեր է նա Ճեն (Or) անունով օրագրոյն 2 թուոյն մէջ։

Պ Ա. Պ Ի Ն Բ Ն Դ Հ Ա Ն Բ Ա Կ Ա Ն Բ.

Օր մը եղաւ որ Աստուծոյ արդարութեան կըռանով
Կայծակնահար վոշի գարձաւ հին օրէնքին տաճարը,
Եւ քահանայն մեծ ինքոյնքը իւր թըլըովը զարնելով
Տապալեցաւ ընկաւ գետին, փըչեց հոգին այն տեղը։

Շատ աւելի սարսափելի, շատ աւելի խիստ կերպով
Մեր օրերն ալ, — աստուածային դատաստանին օրերը —
Հաւատառւրաց չուո՞մ քաղաքին մէջը գարձեալ նոյն պատժով
Կընդունի իւր պատուհասը Քրիստոսի սուտ յաջորդը։

Քանի գարեր անցան գնացին, շատ քան անոր ներուեցաւ,
Ինչ ծուռումուռ մեկնութիւններ, ինչ սոսկալի ոճիրներ.
Բայց այս ետքի հայհոյանքը որ բերանէն լըսուեցաւ
Աստուածային արդարութիւնն անոր երբէք չիներեր։
Կըկորընչի անտարակոյս նա ոչ թըլըով երկրաւոր,
Նա որ այնքան տարի թըլըով տիրապետեց աշխարհի,
Այլ ի կորուստ կըմատնըւի նա այն խօսքովն ահաւոր
Զոր այժմ ըստաւ՝ թէ «Յընորք է ազատութիւնըն խըլճի»։

Թ. Թիթթաջազ.

— Գուշակութիւն մը կայ անցեալ դարսւն վերջերը տպուած՝ որ կըսէ թէ նափոլէոն կայսրը տասը տարի պիտի թագաւորէ: Ահա նորա թագաւորութեանը տասուիրեքերորդ տարին ալ անցաւ, եւ այն գուշակութիւնը սուտ ելաւ. կերեւի թէ անոր շարագրողը չէ կրցած երեւակայել որ այս նափոլէոնը իւր հօրեղբօրէն ալ աւելի լաւ պիտի հասկընար ըստ իմիք Գաղղիացւոց ազգին ընաւորութիւնը, եւ անոնց սանձը այնպէս ձեռքը պիտի առնուր որ չկարենան յաջ կամ յահեակ խոտորիլ, եւ Գաղղիոյ կառքը խռովութեան մէկ փոսէն մէկալլ կործանել: Նափոլէոն Գ կայսրն է ուրեմն նաեւ այս 1863 տարւոյս մէջ եւրոպայի խաղաղութիւնը կամ խռովութիւնը պատրաստողը՝ ըստ կամաց կամ ըստ թոյլսուութեան վերնախնամ Տեսչութեան. տեսնեմք թէ ինչեր պիտի ընէ:

— Անցեալ սեպտեմբերի մէջ Գաղղիացիք եւ Խոտալացիք, — կամ լաւ եւս ըսել՝ Նափոլէոն եւ Վիկաոր Էմմանուէլ, — որոշեցին որ Խոտալիոյ թագաւորութեանը մայրաքաղաք լինի այսուհետեւ Փլորենտիա (որ եւ Ֆիորենցա) քաղաքը. ոչ Հռովմ, ինչպէս գրեթէ ամենայն ազատամիտ Խոտալացիք կուղէին,

եւ ոչ Թուրին, ինչպէս որ կըսէին Փիեմոնթեցիք: Այժմ կսպասուի այս որոշման գործադրութիւնը, որ գուցէ ոչ սակաւ դժուարութիւն կրէ Կարիալալտիին ու նորա խորհրդակալիցներուն կողմանէ:

— Գերմանիոյ մէջ նիւթական պատերազմը դադրեցաւ, բայց այն պատերազմին բարոյական հետեւանքները գեռ դադրելու պէս չեն: Այժմ Գերմանիան այն կերպով կը գոռայ, ինչ կերպով որ հարաւային քամիով ալեկոծեալ ծովը՝ փոթորիկէն ետեւ:

— Յունաստանի թագաւորութեան խաղաղութեանն ու յառաջադիմութեանը մէծ արգելք են մինչեւ ցայժմ՝ կառավարութեան մէջ գտնուող անձանց իրարու դէմ ունեցած անձնական հակառակութիւնները:

— Ուշահ Պուղտանի վիճակը անստոյգ, եւ խաղաղութիւնը վրդոված է քանի տարիէ ի վեր: Քուղա իշխանին բռնած ճանապարհը շատին հաճոյ չէ՝ իբրեւ բռնաւորական, թէ-պէտ եւ հասարակ ժողովուրդը գոհ կերեւի: Մօտերս Պուղտէշի մէջ նորա կենացը դէմ դաւաճանութիւն մը եղեր է:

— Ամերիկայի եղբայրասպան պատերազմը առաջ երթալու վրայ է, եւ յոյս մը չերեւիր որ գոնէ 1863 տարւոյս մէջ դադրի:

ՄԱՆՐԱԼՈՒԹԻՒՆ

Ա.Ա.ՌԱԲԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ ՆՈՐ ԳԼԽԱԽՈՐ ԽՆԱՄԱԿԱԼԸ.

Կայսերական նրամանով, որ ելած է այս տարի Յունուարի 2-ին, Տերուեան Խորհրդական եւ Կայսերական Ատենազիր Պ. Պուրքովը նշանակուեր է Լազարեան Արեւելեան լեզուաց ձեմարանին Գլխաւոր Խնամակալ՝ առանց իւր ունեցած պաշտօններն ու կոչումը ձգեւու: Արդէն Պ. Պուրքովը՝ իբրաւ Կովկասեան Խորհրդարանին Խախագահ՝ մէծ յարաբերութիւն եւ խնամք ուներ Լազարեան ձեմարանին. տարակուս չկայ որ սչսունետեւ առաւել եւս իւր խնամքը կաւեցընէ՝ ի հաստատութիւն եւ ի յառաջադիմութիւն այն հոյակապ ազգային ձեմարանին, առ որ

միշտ եւ հանապազ երախտագետ պէտք է լինի մեր ազգը, մանաւանդ Ռուսաստանի Հայ բնակիչները:

ՀՆԴԿԱՍՑԱՆԻ ՓՈՇՈՐԻԿՆԵՐԷՆ ՄԷԿԲ.

Անցեալ հոկտեմբերի մէջ Հնդկաստանի արեւելեան եղբայր դարձեալ պատահներ է այն սոսկալի փորորիկներէն մէկը՝ որ ատեն ատեն անազին վնասներ կընեն Հնդկաստանի ծովեկերեայ քաղաքներուն: Մազուլիփարամ քաղաքին մէջ մինչեւ 10,000 հոգի խղուեր է այն փորորիկն ժամանակը, վասն զի ծովը բարձրացեր ու քաղաքին մէծ մասը կոխիւր է: